

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԸ

ԱՃԽԱՏԱՆՔԻ ԿՈՉ



ԱՆՊ  
ԳԱՅԻՐՔԵ-

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՄԻՌՈՒԹԵԱՆ ԶԱՅՆԸ

ԱՐԻԱՏԱՆՔԻ ԿՈՉ



**ՏՊԱՐԱՆ «ԱԱՀԱԿ-ՄԵԽՐՈՎ»**

## ՏՊԱՐԱՆ «ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՒԹ»

ԳԱՅԻՐԸ

1932

# ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՄԻՌԻԹԵԱՆ ԶԱՅՆԸ

## ԱՃԽԱՏԱՆՔԻ ԿՈՉ

Գահիրէի Հայ ժողովրդային Միութիւնը, վերջերս  
նոր տարրերով զօրացած, նկատի տանելով հայ գա-  
ղութներու ազգային կեանքին հրամայական պահանջ-  
ները, հարկ գտանեց ընդլայնել ու վերակազմել իր  
ծրագիր — կանոնագիրը:

Անոր ծրագիրը մեծ նպաստակներ չի հետապնդեր:  
Ան իր կազմակերպուկան ոգիին մէջ կուսոկցու-  
կան բնոցթ չի գներ:

Ան մեր ժողովուրդին մէջ գտաւանական հաստուած-  
ներու գոյութիւնը երբեք արգելք մը չի համարեր՝  
անոնց լաւագոյն ուժերը՝ կրօնական հարցերը բացա-  
ռելով՝ ազգային ներուժ աշխատանքի լծելու:

Ան մեր գաղութներուն մէջ գործող կուսակցու-  
թեանց հանդէպ ոչ միայն ժխտական դիրք չի բռներ,

այլ գրկարաց կ'ընդունի ամէնքին հետ զործակցութիւն՝ ոչ - քաղաքական գետնի վրայ :

Ան ոեւէ ընկերացին վարդապետութեան չի յարիր եւ քաղաքականութեամբ չզբաղիր :

Հայ Փողովրդային Միութեան անուան մէջ խել խառացած կը տեսնուի իր կոչումը, որ է՝ ազգային, հոգեկան ու բարոյական միութիւն մը ատեղծել արտասահմանի ցիրուցուն հայ գոնդուածներուն միջնեւ, կողմուկերսիլով ոչ - կուսակցական տարրերը, և իր նըպատակին շուրջ արդիւնագործ աշխատանքի լծելով անխտիր ամէն գործի գորլիք ուժ :

Հայ Փողովրդային Միութիւնը, ուրիմի, կը ձգտի մէ՛կ նպաստակի միոյն, որ է՝ պահպանել մեր ցեղալին զոյլութեան հիմնական ազդակները կազմոյ Հայ Ընտանիքը. Դպրոցն ու Գրականութիւնը, եւ Եկեղեցին :

Ընտանիքը՝ — անվթար պահելով մեր յարկերուն առնմիկ նկարագրին ու մեր բնաշխարհիկ աւոնդութիւնները :

Դպրոցը՝ — նիւթական և բարոյական ամէն հընարաւոր աջակցութեամբ, պայքարելով մասնաւորապէս օտար նախակրթութեան դէմ, զօրովիկ ըլլալով՝ արտասահմանի հայ բարձրագոյն վարժարաններու, գրական, հրատարակչական լուրջ ձեռնարկներու, և մայրենի լեզուին յարատեւմոնը՝ նոր սերունդին մէջ : Եկեղեցին՝ — իբր գերագոյն ազգակը մեր ցեղային նկարագրին պահպանման, և իբր մշտավառ ներշընչարանը հաւատաքի ու բարձրագոյն բարոյականի :

Հետեւաբար, Հ. Ժ. Միութիւնը մէ՛կ պայքար միոյն ունի մղելիք, — պայման ապազգայնացման դեմ, որ վերջերս, առնատարակ մեր բոլոր գողութներուն

մէջ, վրդովիչ ծուռլ մը ստացած է, սպառնալով նոյն խոկ մեր ցեզային գոյութեան։ Այս ահաւոր աղետին հակազդելու համար Հ. Փ. Միութիւնը կը ձգտի ամէն կերպով վառ պահել՝ մեր գաղութներուն մէջ ազգային ոգին, ինչպէս նաև անոնց սէրն ու շահագրգոռութիւնը հանդէս Մայր Երկրին, մեր օժանդակութեան բաժինը բերելով անուր շինուարտիւնն ձեռնորկւերուն։

Նկատելով, սակայն, որ ապազգայնացումը մեր միջավայրերէն միայն չէ որ կուգայ, այլ նաև ներքին ջլատիչ ու յոճախ անիմաստ պառակտումներէ, ինչպէս նաև հայ գաղութներու մէջ հոգեկան, մտաւորական ու բարոյական համապարփակ միութեան մը պակասէն մանաւանդ, Հ. Փ. Միութիւնը տրամաբանօրէն կը յանդի՞ իր ծրագիրը որդեգրող բազմաքիւ բայց հասուածներու կազմութեան, որուն, քնականօրէն, պէտք է որ հետեւի ամենուստ բազմացումն ՀԱՄԱԳՈՂՈՒԹԱՅԻՆ ՄիթիթէԱն մը առեղծումը։

Իրողութիւն է որ՝ մէկ կողմէն միջավայրերու եղծող, կլանող տորերքը, միւս կողմէն եղբայրամերք մարտնչութեարու բացոտ վերքերը, և ամէն կողմէ զանգուածային բարոյալքում և մահաթմբիր անտարբերութիւն գէպի կորուստ կ'առաջնորդէն մեր գաղութները։ Ժամանակ է, ուրեմն, որ գիտակցինք մեր կացութեան անուռութեանը, և ազգային հասաքական կամքին յետին թափովը խոշոր վերջակէտ մը դնենք՝ որքան սպառնական նոյնքուն տնապատուարեր ոյս գրութեան։ Ժամանակ է որ մեր թանկազին ուժերը ինայենք կազմալուծիչ պայքարներէ, և տրամադրենք զանոնք փրկարար աշխատանքին, այսինքն՝ ապազգայնացման գէմ մղուելիք պայքարին, փրկել՝ և հացրենի գանձին

սպահովել կարենալու համար աւելի քան վեց հարիւր հազարնոց անդին կեանքերու քսնակ մը :

Հոյ ժող . Միութիւնը, համագործակցութեան նոյն ողիէն ներչնչուած, խոհական կը գանէ համեմատական դրութեան կիրարկումը՝ իւրաքանչիւր գողութիւ երեսփոխանական (թեմական) ժողովի ընարութեան՝ և անկէ բխող մարմիններու նշանակումին մէջ, որպէս զի ռանիսիր բոլոր հոսանքներուն հնարաւորութիւն բնձայուի Տեղական ազգային գործերը միասնաբար վարելու, և ասով համերաշխութեան կազդուրիչ օրինակը տալու վերեն :

Մասաւոր անցեալը հոյակապ փաստ մը ունի արձուագրած ի պատիւ հոյ գողութներուն, որոնք, պատմական վայրկեանի մը պահանջին առջեւ, գիտցան իրենց ներքին պայքարներէն ու կուսակցական նախասիրութիւններէն հրաժարիւ ու եղբայրաբար ամփոփուի Հայ Ազգային Միութեան գրոշին ներքեւ : Կ'ընդունինք թէ այն սխրալի շորֆումին ծնունդ և սնունդ տուող մեծ գողութարական մը կար անդին... բայց ո՞վ է անօր պիտի համարձակէր անդիւ թէ՝ կորատամերձ վեց հարիւր հազարնոց բազմութեան մը փրկութիւնը արհամարհելի գողափարական մըն է . . . — Ո՞չ ոք, անշուշտ : Հետեւաբար, անկարելին չէ ո՞ր կը պահանջենք : Որքան թէլադրական կը գանենք պ. Փուանքարէի պատգամը թէ՝ “Կուսակցութիւնները եղած են ո՞չ թէ պայքարելու նպատակաւ միայն, այլ գործունելութեան մեջ զիրար հակակուելու նամար : ” — Տեղական ազգային գործերու մասակարարութիւն և ապազգայնացումի դէմ կազմակերպուած աշխատանք — ահա երկու յուոթի մարդեր՝ ուր կընան ու պարտին

Հայ կուսակցութիւնները բերել իրենց գործակցութիւնը : Ասոր հակառակ կեցուածք մը պերճախօս հուանութիւն պիտի ըլլոր՝ հիւծիչ պայքարներու յոււերժացումին՝ և իրենց բոհսախն լքուած բազմութիւններու անդարմանելի կորուստին :

Վերեւ յայտարարեցինք թէ Հ. Փ. Միւթիւնը ունէ ընկերոյին վարդապետութեան չի յարի՛ և քաղաքանութեամբ չզբաղիր : Ան հայը հայ պահելէն գուրս ուրիշ բանով չի հաստիքըքութիւն Մանաւանդ որ մեր գալութներուն մէջ գայութիւն ունեցող կուսակցութիւնները ինքզինքնին ընկերոյին և քաղաքական գործերու համար կազմուած յայտարարելով՝ փաստարէն մեղի և մեղի պէս մասնակցուածներուն թողած կ'ըլլուն՝ տրաստանմանի մէջ մեր ցեզային գոյութեան գլխաւոր ամբոցներուն պահպանութեան նախաձեռնութիւնը, այդ գործին վերապահելով, անշուշտ, իրենց խթախոյն և մանաւանդ աշակցութիւնը :

Այսպէս, ուրեմն, Հ. Փ. Միւթիւնը իր նպաստակին տնվարան և անայթաք իրազործուամին համար կը ձգտի միութեան գիծ մը և աշխատակցութեան գործոն մը գանալ ազգային բոլոր արժէքներուն միջեւ անխափիր, հաւաքական ճիգերով՝ պահպաններու և զարգացներու համար մեր ցեզային գայութեան երեք աւագ յենարանները, — հայ ընտանիքը, հայ մշակոյթը և հայ եկեղեցին :

Ահա այս շքեղ Աշխատանքին պէտք է որ անվարտն լծուին մանաւանդ “չեզո՞” յորջորջուող մեր ազգայինները : Եթէ մինչեւ ցարդ «չէզոքութիւնը» «անոչուութեան» , «անկախ համոզուամի» , «կուսակցուական պայքարէ խորշանքի» պատրուակներով «որդարու-

նալի» էր, այսուհետեւ դատապարտելի պիտի ըլլոյ  
ամէն խղճամիտ հայու աչքին՝ երբ ոեւէ չեզոք անհատ  
կամ հաւաքականութիւն զիջանի հեռու մնալ՝ այսքան  
անսատարկելիօրէն կենաւական նպաստակի մը ձգտող մեր  
Միութենէն Որովհետեւ Հ. Փ. Միութեան Աշխա-  
տանքի հրաւէրը տեսակ մը բարոյական գօրտկոչ է՝ ոչ—  
կուսակցական ասուար բազմութիւններու ուղղուած,  
որպէս զի անխտիր ամէն հայ անհատ, — ըլլայ այս,  
ըլլոյ կին — կամ հայ գողութ, — ըլլոյ մհծ, ըլլոյ  
պղափկ — իր որոշ գիրքին ու գիրին մէջ գտնուի՝  
ապազգայնացման գէմ մղուելիք մհծ պայքարի ըն-  
թացքին։ Թոյլ մի՛ տաք, ուրեմն, որ չէզոքութիւնը  
դատարկութիւն ճանչցուի. թոյլ մի՛ տաք մանաւանդ  
որ՝ այդ անփառունակ իրականութիւնը շարունակէ  
յուերժացմնել՝ իր անխմատ, ամօթալի, ապաւողջ ու  
վտանգաւոր գոյութիւնը։ Տաք ճակատամարտի համա-  
զօր բուռն աշխատանք կը հարկադրուի անխտիր ա-  
մէն հայու, առաւելապէս՝ մինչեւ օրս անկազմուկերպ և  
անգործ մնացած զանգուածներու։ Ժամանակի անօզոք  
իրազարձութիւններուն հետևումագով երբ կորուստի  
անգունգին եզրը հասած ենք, պատմութեան դատաս-  
տանին առջեւ ո՞չ մէկ չէզոք հայ, ո՞չ մէկ կերպով չի  
կընար պըծիլ՝ անտարբեր մնացած ըլլոյու ոճաւ-  
պարտութեան վճիռէն։

Եւ միթէ անկեղծութիւնը մեզ չի հարկադրեր  
խոսառվանիլ՝ թէ մենք, ոչ կուսակցականներս, արգէն  
բաւականաչափ մեղտոր ենք մեր հանրային կեանքի  
ներկայ անբազմաթիւ վիճակին համար։ Մենք սովոր  
ենք, ձեռնածալ նստած, գիւրին գիւրին ամբատանել  
կուսակցութիւնները՝ իրենց այսինչ ընթացքին կամ

այնինչ սոյթաքումին համար. բայց բնույ չենք անդրագաւանսոր թէ՝ այս կոսցութեան գլխաւոր պատառախանուառուները մենք, ոչ-կուսակցականներու ենք։ Քանի որ ժողովուրդին սասւար մեծամանութիւնը կը կոզմնենք, այէտք էր որ մենք մեր սեփառկան ձայնը ունենացինք, և ի սրանանջել հարկին, հասանքներու միջեւ հակակշաղի գերը կատարէինք։ Այդ ըրբնեք. սրբազնոց գանուեցանք, անկազմ ու անկազմակերպ մեացինք, ու բուռկանացանք քննուգատելով, խծրծելով և ողբեր հիւսելով գաղութահայութեան ազգացին կեանքի անմիտիթար վիճակին վրոյ։

Ահա այս անփասւունակ գիրքէն ազատելու համար էր որ՝ տակէ ճիշդ վեց տարիներ տուած, քանի մը զիտակից ոչ-կուսակցական ազգացիններ, Գանիրէի մէջ հիմը դրին Հ. Ֆ. Միութիւն, որ, հակառակ իր սկզբնապահ ծրագրած սահմանափակ գործունէութեան, ունեցաւ նշանակինի յաջողութիւն։

Ա. Անր ստեղծեց ոչ-կուսակցական ժողովուրդին ծոցէն Միութիւն մը, որ կոչուած է կենսագործ աշխատանքի լծել սնոր յարողները։

Բ. Ան, բոլոր հօսանքներեն կազմելով «Նուպարեան Կրթասիրաց Միութիւն» մը, Հելիոսպոլիսի Նուպարեան Ազգային Վարժարանը դրաւ բարեկարգ վեճակի մը՝ ձեռամբ խառն Տարբերէ կազմուած ժիր Հոգաբարձութեան մը։

Գ. Ան, Ազգ. Առաջնորդարանի շուրջ ստեղծեց կենսունակ շահագրգռութիւն, կուսակցական նախապաշտումներէ անկախ հայեացքով քննուգատելով թերի կողմերը և ցոյց տալով գարմանը։

Դ. Ան, 1930ին, մասնակցելով Թևմական Ժողովի  
պակասաւալ անդամներուն ընտրութեանց, յաջողեցա-  
մեր ազգ գերագոյն մարմանյն մէջ գործակցութիւն-  
առեղծել հրեւեմնի իրերամերժ եղբայրներու միջեւ։ Եւ  
այս կազդաւրիչ իրավանութիւնը պերճախօս ապացոյցն  
եղաւ Հ. Փ. Միութեան այն բուռն բազմանքին, որով  
ան, իր հիմունած օրէն սկսելով, ընտրութեանց համեմա-  
տական դրուքիւնը կը ջատագովէք՝ կարենալ ապահովե-  
րու համար բոլոր հոստիներու մասնակցութիւնը մեր  
ազգ գործերու մատակարարութեան մէջ։

Իսկ հիմու, որ Հ. Փ. Միութիւնը, իրեն ժպտող յա-  
ջաղացածին մեծապէս խրախուսուած, ընդորձակած ու  
վերակազմած է իր ծրագիր-կանոնագիրը, բնական է որ  
առելի լայնացած տեսնէ իր խոշալիներու հորիզոնը, և  
առելի խանդավառիչ՝ իր գործունէաւթեան ասպարէզը։

Ամբո անոնք որ՝ հիմա բոլորուած են գերազանցո-  
րէն խստամալից այս շարժումին շուրջ՝ կ'զգանթէ ի՞նչ  
հակայ ձեւնարկի մըն է որ կը մօտինան, և թէ առ այդ  
ո՛րքան անբաւարար են իրենց հոմիւսուժերը։ Անոնք  
ձեռնամուխ եղան այս նույիրական աշխատանքին նախ  
այն խոր համոզումով որ՝ իրենցինին նման Միութեան  
մը կազմութիւնը իրական ու հրամայական պեսքի մը  
ձեռնիդր պիտի ըլլար, արուած ըլլարով մեր գաղութնե-  
րուն իրարմէ անակնեակ, ցիրուցան վիճակը, և անոնց  
ազգային կեանքին սպանացող ահաւոր վասնգը։ Երկ-  
րորդ՝ գործին ընդորձակութեան առջեւ անոնք չընկըր-  
կեցան, այլ յաւէտ խրախուսուած զգացին այն անսա-  
սան հաւատագով՝ զոր իրենց կը ներշնչէին՝ այս ժողո-  
վուրդին ազրելու աննկուն կամքը և անոր բնողդա-

բար բերելիք խոնդքավառ մասնակցութիւնը այս փըր-  
կարար աշխատանքին:

Հ. Ժ. Միութեան մշակները այս ուզգութեամբ կազ-  
մակերպուած հուսաքական ճիգերու հեռանկարը չափա-  
ղանց խրախուսիչ կը գտնեն անոր համար որ՝ լոյնա-  
գոյն խռահերու մէջ տիրող վրդովիչ անստարբերութեան  
տեղը պիտի գրաւէ կենառնակ գործունէութիւն մը, և  
եղբայրակից բայց իրերամերժ հոսանքներու մ'ջե տի-  
րող հակամաբառութիւնը տեղի պիտի տայ՝ ուզագգայ-  
նացման դէմ մղուելիք պայքայքին մէջ զինակցութեան  
և տեղական ազգային գործերու մասսակարութեան  
մէջ համերաշխ գործակցութեան, գառն փորձով հոս-  
առառուած ըլլալով որ՝ Ազգ. Առաջնորդարաններէ ներս  
կուսակցական մենասիրութիւնը վեսասակար եղուծ է  
մեր տեղական ազգային շահերուն :

Արդ, մեր կոչը կ'ուզդինք «չեզոք» անշուք անուան  
տակ ճանչցուած ստուարամթիւ բազմութիւններու, որ  
նախ գիտակցին իրենց ցեղային գոյութեան սպառնացող  
տառյգ վտանգին, և յետոյ՝ անվարան որոշեն՝ առնական  
կորովով հրապարակ գալ, յարմարակայն տարրերէ կազ-  
մել տառամեայ մարմին մը, և անմիջապէս յարսորերու-  
թեան մանել Միութեան հետ, խորհրդակցաբար ճշշ-  
դելու համար կազմակերպական նոխաքայլերը Յա-  
ւելուածական լուսաբանութեանց համար մեղի գիմող-  
ներուն կը տրամադրենք մեր Ծրտգիր-կանոնագիրը և  
մեր փոքրիկ հրասարակութիւնները: Փախաքելի է որ  
ամէն տեղ, փոյթ չէ թէ ստիւաթիւ, սրտոտ հայեր  
յառաջ գան ու գործի ձևանարկեն խկոյն եւեթ, նկա-  
տելով որ անգործ և աննպատակ սահող իւրաքանչիւր  
օր իրեն հետ խոշոր պատառ մը տանի մեր արդէն տ-

Ժիշտաքոմ ազգային կետնաքէն։ Մեղք է այս ժողովուրդին, որ տեւելու ամէն իրաւունք ունի։ Անոր մահը չփութացնենք մեր աւագան ձեռքերով։ Անապրերութիւնը և ապառիչ վէճերը պէտք որ այլեւս իրենց տեղը զիջին բարեբար Աշխատանքի։

ԳԱՐԶԱԿԱՆ ԺՈՂՈՎ

**ՀԱՅ ԺՈՂՈՎՔԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ**

Գամիրէ, 28 Մարտ, 1932



Հայոց

Union Populaire Arménienne

B. P. 456

Le Caire (Egypte)

ԿԵՐՊՈՒՍԵԴԻՐ

ՄԱԴՐԱԳԻ ՓՈՂՈՅ ԹԻՒ 9,

ՄԱԶԼՈՒՄ ՓԱՇԱՑԻ ՇԵՆՔ



---

SAHAG-MESROB PRESS  
25, Sh. Tewfik, Cairo